

# ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

## ՄՆԱՑՈՐԴԱՅ ԳԻՐՔԵՐՈՒՆ ՀԻՆ ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Նախորդ գորու վերջին տարիներուն բանասիրական շրջանակներու մէջ բուսական հետաքրքրութիւն շարժեց Գրիգոր Սալաթեանցի կողմէ ի Մոսկուա հրատարակուած հատոր մը՝ Գիրք Մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան Այսնորագիւտ թարգմանութիւնը շահեկան է մէկէ աւելի տեսակէտներով, և մեր ոսկեգարեան մատենագրութեան վերաբերեալ թարգմաններու հարցերու կարգին ունի իր յատուկ տեղն ու կարեւորութիւնը, Հետեւաբար աւելորդ չենք նկատեր քննութեան ենթարկել սոյն թարգմանութեան հրատարակ գրած խնդիրներէն մի քանին:

Նորագիւտ թարգմանութեան Զեռագիր երեք օրինակներ յայտնաբերուած են ցարդ .

1. — Երուսաղիմեան. — Թիւ 1925, զբրուած 2ԺԸ = 1269 թուականին, որ Սալաթեանցի հրատարակութեան մէջ գործածուած է իրր բնագիր: Այս Զեռագրին մէջ կը պակսին Նախադրութիւն, Յանկ Գլխոց, և Գլխահամար:

2. — Էջմիածնական. — Թիւ 183, զբրութեան թուականը անյայտ է: Նորոգուած է ՌՁԴ = 1635 թուին: Ասիկա Նախորդէն նուազ ընտիր է: Սալաթեանց իր հրատարակութեան մէջ խնամքով համեմատած է երկու Զեռագրները և վերջինին տարբեր ընթերցուածները իրր ծանօթութիւն գրած է բնագրին ներքեւ: Էջմիածնի օրինակը ունի Նախադրութիւն, Յանկ Գլխոց և Գլխահամար, զորս փոխ առած է Եթանանից հայ թարգմանութեան օրինակներէն:

3. — Լաւրնքեան. — Թիւ 1209, զբրուած է ըստ Սալաթեանցի<sup>(1)</sup> «ԺԴ. դարուց հազիւ թէ առաջ»: Այս Զեռագիրը մասնա-

նշած է Սուքրաս Վարդապետ Պարոնեան<sup>(2)</sup>, և Սալաթեանց յետոյ զայն ևս քննելով տեսած է որ շատ նման է Երուսաղէմեան Զեռագրին:

Հրատարակիչը իր Յառաջբանին մէջ կը գրէ թէ «Սոցա գրութեան լեզուից երեւում է, որ թարգմանութիւնը շատ հին է և ընտիր» (էջ Ա): Աւելի վարը զարձեայ կ'ըսէ. «Մեր նորագիւտ թարգմանութիւնը ամենայն հաւանականութեամբ հայերէն լեզուի ամենահին՝ թէ չասենք անդրանիկ՝ գրուած քերթից մէկն է ընդունելու, որ հասել է մեր ձեռքը . . . Գրուած քի լեզուն և ոճն ևս շատ հետաքրքրական են իրենց ընտիր կազմութեամբ, ճոխութեամբ և բուն հայկաբանութեամբ» (էջ Թ):

Եզրիչ Եպիսկ. Գուրեան<sup>(3)</sup> նկատի առնելով Սալաթեանցի կարծիքը նորագիւտ թարգմանութեան լեզուին մասին կը գրէ. «Պրոֆէսորին այս տեսութիւնը ընդհանուր նայուածքով մը շատ ուղիղ կ'երևի՝ մանաւանդ այն շարք մը նախնական բառերուն համար՝ որոնք մեր սէին գրականութեան մէջ մինչև այսօր դեռ չպատահած բառեր են (զէթ ըստ Հյիկն. Բաւարանի)» (էջ 517), և այդ նորութիւններուն վրայ իր դիտողութիւններն արձանագրելէ յետոյ կ'աւելցնէ Գուրեան. «Ընդհանուր այս պնդարկը՝ Նոր Մնացորդաց» ի հայերէնի մասին՝ բուսական է զազափոր մը տալու՝ անոր մատենագրական արժէքին վրայ, որ գէթ ամէն մասերով երաշխագրեալ չերևիր, մեծ հեղինակութեան մը գրչին իրր արդիւնք» (էջ 519):

(2) Տես. Բանասէր. 1899, էջ 344.  
 (3) «Մնացորդաց Գիրքերու» նորագիւտ թարգմանութիւնը. — Մասիս, 1900. — Արատապատած է «Նուստնասիրութիւնք եւ Քննապատմութիւնք» հատորին մէջ, Երուսաղէմ, 1935, էջ 467 - 475:

(1) «Մի նոր օրինակ Նորագիւտ Մնացորդաց Գրոց»: Հանդէս Ամսօրեայ, 1901, էջ 193 - 195:

Ուրիշ մեծ լեզուաբան մը, Պ. Հրաչեայ Աճառեան(\*), կը յայտարարէ. «նորագիւտ Մնացորդաց Դիրքը՝ իրեն սոկեդարեան գործ, ճշմարիտ Մետրոպեան լեզուի տիպար մ'է. հոն կը գտնենք նոյն զպոզոցին վերաբերեալ բարձրաթիւ բառեր, ոճեր ու գարձուածներ, որոնք շատ անգամ այլուստ ևս ծանօթ էին մեզ և (էջ 193)»:

Մեր կատարած քննութիւնները այն եզրակացութեան յանգեցուցին մեզ որ Մնացորդաց նորագիւտ թարգմանութեան լեզուն իրապէս սոկեդարեան է, և կանխագոյն շըըջանալէն: Յետսոկեդարեան կամ յուսարանական բառեր և բացատրութիւններ բոլորովին կը բացակային: Սակայն ինչպէս Դուրեան կը գիտէ՝ ամէն տեսակէտով մեծ հեղինակութեան մը գրչին արգիւնքը է հերիքի այն:

Թարգմանութեան հնութեանը վկայող փոքր բայց ոչ անարժէք նշան մը կրնայ նկատուիլ «տիկին» բառը (Բ. Մնաց. Թ. 1, 3), որուն տեղ ընկալեալ թարգմանութիւն ունի «թագուհի»: Սոյն բառը, թագուհի, ինչպէս ուրիշ վերադարձութեամբ ուրիշ բառեր, կիրարկուած չեն մեծ թարգմանիչներէն: Աստուածաշունչ գրքերու միակ բացատրութիւնը կը ներկայացնէ — չը հաշուելով Յայտնութեան նորագոյն թարգմանութիւնը — Երգ Երգոց, ուր «թագուհի» բառը երկիցս գործածուած է (Ջ. 7, 8), թէ ընկալեալ և թէ նորագիւտ թարգմանութեան մէջ: Այս իրողութեանն պիտի հետևի որ Մնացորդաց ընկալեալ թարգմանութիւնը կատարուած է քիչ մը ուշ: Առ այդ թերևս ուրիշ նշաններ կրնան համարուիլ հետեւեալ բառերն ալ.

Առաջադրութիւն, որ Մնացորդաց երկու գրքերուն մէջ գործածուած է երեքական անգամ:

Յովով, Ա. Մնաց. ԺԲ. 29, Բ. Մնաց. Լ. 18:

Յովովագոյն, Ա. Մնաց. ԻԴ. 4:

Յովովութիւն, Ա. Մնաց. ԼԱ. 10, 18: — Աստուածաշունչի միւս գրքերէն Սիրաք ունի մէկ անգամ յովով, ԺՁ. 22, և մէկ անգամ յովովի, ԻԵ. 14: Այս վերջինը ժողովողի մէջ ևս կը պատահի մէկ անգամ, Ա. 18:

Ասուարագոյն, Բ. Մնաց. Ժ. 10: Նորագիւտ ինչպէս նաև Քաղաքացի թարգմանիչը կ'ըսեն սսուար (Գ. Թագ. ԺԲ. 11): Կրսեւրագոյն (կրցեւրագոյն), Ա. Մնաց. ԻԴ. 31, Բ. Մնաց. ԻԱ. 17, ԻԲ. 1: Նորագիւտին ինչպէս նաև Աստուածաշունչի միւս մասերուն մէջ միշտ ըսուած է կրսեւր (կրսեւր, կրցեւր):

Պէտք է ըսել որ համեմատաբար առատ չեն նոր բառեր Մնացորդաց նորագիւտ թարգմանութեան մէջ: Սաշարձեանց իր Յառաջարանին մէջ նոյնչեան տուած է անոնց մէջ Դուրեան ուրիշներ ալ հա-

ՆՈՐ ԲԱՆԵՐ ԼԱՔԵՐՈՎ չորս կարգի բաժնած է գտնուեց. «առաջինները բոլորովին անծանօթ կամ օտար բառեր են. երկրորդները ըստ կամս յորինուած կ'երևին հայերի կազմութիւն մը վերբերելով. երրորդները՝ նոր առումով մը գործածուած են՝ եթէ չենք սխալիք. իսկ ուրիշներ ալ կան՝ սրոնց գույնութիւնը աւելի յետնագոյն մատենագրութեան մէջ կը տեսնուի» (էջ 518): Պ. 2. Աճառեան վերջ յիշուած իր մասնաւոր յոդուածով այդ բառերուն մեծ մասը, թուով 31, կը քննէ կարգաւ, ջանալով «ճշգիւլ անոնց նշանակութիւնը, տալ որքան կարելի է անոնց ստուգարանորէն մեկնութիւնը, ինչ որ ըլլած է ձեռնհասօրէն և յաջողակէս: Մեզի կը մնայ ուրեմն ներկայացնել մնացեալ մօտ երկու տասնհակ նորակերտ բառերը, որոնք յատուկ են Մնացորդաց նորագիւտ թարգմանութեան, և ինչ ինչ գիտողութիւններ աւելցնել վերոյիշեալ բանասէրներու կողմէ կանխաւ քննուած բառերու մասին:

Ազգագիր, Բ. Մնաց. ԺԲ. 15, «աղագարաւ և գործովք իւրովք հանդերձ»: Զօհրպեան կ'ըսէ լոկ և և գործք նորայն: Ամսպպահ, Ա. Մնաց. ԻԸ. 1:

Անսնեայ, Ա. Մնաց. ԻԸ. 2, «և հաստատութիւն հանպտեան անտոնի ոտիցն Աճյ մերոյ»: Զօհր. և կայան ոտիցն ՏՆ. մերոյն: Բ. Մնաց. Թ. 18, «և անտոնիա մի ոսկի աթոռոյն»: — Այս երկու յիշատակութիւններէն առաջինը վրիպած կ'երևի Պ. Աճառեանի աչքէն:

Բնաւարբաճութիւն, Բ. Մնաց. ԼԵ. 3: Դարսպպան, Ա. Մնաց. Թ. 17, 18, 21, 22, 24, ԺՁ. 38, ԻՁ. 19, Բ. Մնաց. Ը. 2:

(\*) «Հայերէն նոր բառեր նորագիւտ Մնացորդաց Գրքո մէջ».— Հանդէս Ամսօրեայ, 1908:

14, ԻԿ. 19, ԼԴ. 13, այլուր կը գործածէ դարսպետ և զոճապան հումանիչ բառերն ալ՝ Զոհիչ, Բ. Մնաց. ԼԴ. 4, «զոհչաց նոցա», Զօհր. «որք զոհչին նոցա»։ Ժամանակագիտ. Ա. Մնաց. ԺԲ. 32։ Լամբաւոր, Բ. Մնաց. Ե. 8-9, «ի վերայ ունեիւցանց լամպարացն»<sup>(5)</sup>, և էին լամբաւորքն ի վեր քան զտապանակն, և ոչ երեւէին գլուխք լամպարացն»։ Զօհր. և և զբառնալիս նորա ի վերուստ. և շուրջ ունէին բառնալիքն և հայէին գլուխք բառնալիցան . . . »։ — Այս համեմատութենէն կը տեսնուի որ լամբաւոր բառը գործածուած է բառնալի իմաստով, որուն մէջ տարբեր համանիշը «ունեիլ» ևս կը տեսնուի անոր կից։

ՄԵՆՈՎԱԳՐԻԼ, Ա. Մնաց. Թ. 1, «և որդիքն իսրայիլի ծննդագրեցան»։ Զօհր. «և ամենայն իսրայիլ ըստ թուոյն իւրեանց զրեալք»։

ՄՈՎԱԳՐՈՒ, Բ. Մնաց. Բ. 7, «որ տեղեակ իցեն սուկույ . . . , ծովագրո՞ծ ծիրանոյն»<sup>(6)</sup> կարմրոյ կապուտակի»։ Զօհր. «որ զիտիցէ գործել զսուկ . . . և զծիրանի, և զկարմիր, և զկապուտակն»։

ՇԱՐԲԱՆՈՐՈՒՔԻՒՆ, Բ. Մնաց. Ե. 11։ Ողնափող, Բ. Մնաց. ԺԸ. 33, «և ետար զարքայն իսրայէլացոց ընդ մէջ սբառառաջացն և ողնափողին և թօփ հնան»։ Զօհր. «և ետար զարքայն իսրայէլի ընդ մէջ թոքոցն և լանջաց»։

ՊԱՐԻՍԱԿ, Ա. Մնաց. ԺԸ. 6, 13, պարհակապան. Ա. Մնաց. ԺԸ. 13, Այս բառերը ուրիշ մատենագիրներու մօտ կը կարդացուին պահակ, պահակապան։

ՍԻՅԱՎԱՂ, Ա. Մնաց. ԻԿ. 4, «ի սոցանէ ստիպաւղք և վարիչք»։ Զօհր. «և ի նոցանէ գործաժարք»։ Նորագիտը նոյն իմաստով աւելի նաև նեպաւղ, Բ. Մնաց. ԼԴ. 12։

ՎԱՆՈՎԱԿԱՃԱԷ, Բ. Մնաց. Դ. 12, «եւ վարմա երկուս վանդակածես»։ Զօհր. «և զվանդակագործոն զհրկուս»։

ՏՈՒՆԻՐՆԻՔ, Ա. Մնաց. Է. 40, Պ. Ա. ճառեան կը զիտէ որ տոնմ բառը շատ անգամ անսովոր ձևով մը հորդուած է, ինչպէս, ի տոհմանէ, տոհմանցն, ազգատոհմանցն, և կ'աւելցնէ թէ «Աստուք կ'ենթադրեն տոնմն ուղղակիս մը, որուն այլուր կը գործածուած տոհմանցն իմաստը իմաստաւոր է»։

(5) Լուսանցքի վրայ կան «լամբարացն» և «լամբարացն» ձևերը։

(6) ԼԱ, Ժիրմոնոյ։

մանցն, և կ'աւելցնէ թէ «Աստուք կ'ենթադրեն տոնմն ուղղակիս մը, որուն այլուր կատարած չեմ»։ Մեր նշանակած տոհմանցն իմաստը նորակերտ բառն ալ ցոյց կու տայ թէ Մնացորդաց թարգմանչին համար բառիս ուղղակիան է տոնմն։

ՓԱՅՅԱՎԱՅՐ, Ա. Մնաց. ԻԲ. 4։ Այս բառը կը մնայ ստուգելի։ Օրինակին մէջ գրուած է եղեր «Մայրամայր», իսկ երկրորդ Զեռագիրն ունի «փայտ մայր»։

ԿՈՐԻՆԿԵԱՆ զո՞ղ ճոխարանութիւն մը, համանիշներու յաճախութեամբ, զիտիլ է այս թարգմանութեան մէջ։ ՃՈՒՍԲԱՆՈՒԹԻՒՆ Կ'իսաւորներէն շարք մը կը գնենք հոս։

Ա. Մ Ն Ա Յ Ո Ր Դ Ա Յ

- ԺԶ. 1. — բերին մուծին եզին
- ԺԹ. 10. — պատրաստեցան կազմեցան ճակատեցան համարակեցան
- 17. — ետաւ կազմեցաւ պատրաստեցաւ ճակատեցաւ
- 18. — հասանէր հարկանէր վանէր
- Ի. 1. — անգանէր տարածէր . . . հարկանէր և յապականութիւն դարձուցանէր
- ԻԱ. 1. — զի տարացէ թիւ գիր համար
- 2. — գիր թիւ համար կաւարուք
- ԻԸ. 18. — որ վերացեալ թուոցեալ տարածեալ խոնարհեալ հուանի ունէր։

Բ. Մ Ն Ա Յ Ո Ր Դ Ա Յ

- Դ. 16. — պատգեալ սրբեալ զտեալ
- 17. — գործեալ հալեալ ձուլեալ
- Է. 3. — կճեատարած սալայարկ յատակաց
- 13. — անից կարկիցից փակեցից գերկիւր
- ԺԵ. 8. — դաւարացաւ քաջալերեցաւ ընդխառնեցաւ
- ԺԸ. 29. — վառեցայց կազմեցայց պատրաստեցայց
- ԼԱ. 4. — երևեցուցանել զտառնել տալ
- 11. — առնել կազմել պատրաստել

ԼԲ. 7. — մի երկնչիք մի զանգիտեք մի զարհուրիք  
 26. — մեծամտեաց և հպարտացաւ և բարձրացաւ սիրտ իւր:

Հրատարակչին ենթադրութեամբ «Մնացորդաց Գրքերի առաջին հայերէն թարգմանութիւնը կատարուած է եղել Ասորերէնից՝ ա՛յն հնագոյն Ասորերէն թարգմանութիւնից, որ ծանօթ է թարգմանութիւնից, որ՝ ըստ կարգին, շատ մօտ էր Երբայական բնագրին՝ իբրև սորանից թարգմանուած, և որ յետոյ այնպայտացաւ» (էջ Ժ): Դուրեան կը ժխտէ «Թէ հին ասորական բնագիրը Քարգում մը եղած ըլլայ», վասնզի «այդ համաձայն չէ գիտուններու նորագոյն հետազօտութեանց» (էջ 517): Սոյն գրքերուն ասորերէնէ կատարուած թարգմանութիւն մը իննիւուն ի նպատակ ապացոյցներ կրնան նկատուիլ թե՛րևս «հայերն որ առաջի գնեն», «չիլոս սուկոյն որ բերեն», «ի հարուածս որոգայնի որ ոչ գայր նմա բժշկութիւն», և այլ ասոց նման քերականական ձևեր, որոնք աւելի յաճախադէպ են ասորականէ եղած հայ թարգմանութիւններու մէջը, ըստ Դուրեանի (Մասին, էջ 518):

Յ. Ֆէտտեր(7) կը խորհի «որ Թէոդոտիոսի յունարէն բնագիրը ասորիէ մը երբորդ կամ չորորդ դարու մէջ ասորերէն թարգմանուած և այս ասորական թարգմանութիւնը հայէ մը հինգերորդ դարու սկիզբը թարգմանուած է, միշտ 432 տարիէն յտառը» (էջ 460): Իր յիշած կարեոր փաստերէն մէկն է «Իշխանաս» (Ա. Մնաց. Ա. 6) բառաձևը, փոխանակ Աքքանակի: Եթէ թարգմանիչը իր առջև ունեցած ըլլար Յոյն քնագիր մը, Ασχασαξ = Ասքանազ պիտի կարդար անսայթաք:

Հ. Յ. Տ(աշխան)(8) կ'ընդունի թէ սա «յայտնապէս մնացորդ մըն է Ս. Գրոց նոյն իսկ նախնական թարգմանութիւնէն յԱսորէոյն, — թէև գժբախտաբար ո՛չ անաղարտ

և ո՛չ հարապատ ձևով ծայրէ ծայր ամէն մասի մէջ» (էջ 4բ):

Հ. Գ. Չորաքեան(9) բաղդատական պըղտիկ քննութիւնէ մը յետոյ կ'ըսէ. «Ուզելով կնքել մեր այս սուղ խորհրդածութիւնը, կը հետևցնենք թէ որչափ ծանօթ ըլլան մեզ Մնացորդաց այս նոր Գրոց զանազանութիւնքն, նոյնչափ ալ անծանօթ է իւր բնագիրն՝ ուսկից եղած է այս թարգմանութիւնս. սակայն երկար և մանրակրկիտ քննութեան բովոյց մէջ՝ զիրաւ պիտի լուծուին այս և ուրիշ դժուարութիւնք, զոր ընդ առաջ պիտի հանէ ուսումնասիրելու այնքան կարօտ և արժանի այս Գիրքս» (էջ 122):

Երուսաղէմեան օրինակին մէջ «խորհրդաւորս տող մը կայ որ կ'ախարհէ Մնացորդաց թարգմանչին, այսպէս. «Տեսուն Սահակա կիթիկոսի զՄնացորդս յետոյ ա՛մենայն մարգարէից է թարգթարգմանեալս: Դուրեան հետեւեալ կերպով կ'արտայայտուի այդ տողի մասին. «Իրաւունք ունի Պ. Խալաթեան «Բան ինչ խորհրդաւորս կոչել այդ ծանօթութիւնը՝ որուն ծագումը (ի բաց առնելով «Տեսուն Սահակա կաթողիկոսի» բառերը) մեզի տիրապէս ասորական կը թուի. բացատրենք թէ ինչու»: — Ասորական հին բնագրին մէջ ի սկզբան չէր ընդունուած Մնացորդաց գիրքը իբրև կանոնական գործ մը, և վերջը աւելցուեցաւ այն. արդ՝ կարելի չէ՞ կարծել որ «Չմնացորդս լին ամենայն մարգարէից է թարգմանեալ» խորհրդաւոր խօսքը ասորերէն ա՛յնպիսի բնագրէ մը հասած ըլլայ, ուր առաջին անգամ մտտ կը գտնէր այդ գրքին թարգմանութիւնը» (էջ 516):

Բարթոլոմէոս Նպո. Գէորգեան (Ճուղուրեանց)(10) յօդուածով մը կը ջանայ և կը կարծէ հաստատել թէ Սորենացին է նորազիւտ Մնացորդաց թարգմանիչը: Յօդուածագիրը այս երկուքին մէջ բառերու և բացատրութեանց երկրտասնեակ մը նմանութիւններ թուելէ յետոյ իբր հզարակացութիւն կը գրէ ի մէջ այլոց. «Իմ քաղած և ցուցադրած բառերը և մանր պարձուած քները՝

(7) «Մնացորդաց Գրոց Նորագիտ Բնագիր մը», Բազմավէպ, 1900, էջ 458-460. Թարգմանուած Litterarischo Rundschau Յերթլիս:

(8) «Յայտնութիւն Յովաննու», Հանդէս Ամսօրեայ, 1906, էջ 1-6:

(9) «Գիրք Մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան», Բազմավէպ, 1900:

(10) «Իորենուային է Աստուածաշնի Մնացորդաց Գրքերի առաջին հայ թարգմանոր ասորիկն բնագրից», Բազմավէպ, 1906, էջ 426-432:

հասարակաց են Մնացորդաց գրքերի միայն այդ նորագիւտ հայ թարգմանութեան և խորհնացու Հայոց պատմութեան համար: . . . «հետեւաբար՝ Խորհնացի՛ն է որ թարգմանել է Մնացորդաց այդ գրքերը՝ Աստուածաշունչի Ասորական բնագրից առաջին հայ թարգմանութեան ժամանակ, աշխատակցելով Մեծ Թարգմանիչներին» (էջ 431-2): Այդպիսի նմանութիւններ թերեւ բաւական են հաստատելու որ Խորհնացին ճանչցած և կարգացած է Մնացորդաց նորագիւտ թարգմանութիւնը, բայց չեն բաւեր հաստատելու թէ ինքն իսկ թարգմանած է այդ գրքերը: Զ. Յ. Տ. (11) ևս լուսանցքի ծանօթութեան մը մէջ կը յիշէ Բարթ. Եպս. Գէորգեանի յօդուածը և կը յայտարարէ. «Փորձը, պէտք չկայ շեշտելու, անյաջող է, ճիշդ ինչպէս անտեղի է՝ թէ և յաճախ կրկնուած՝ գնորհնացի թարգմանիչ ըսելու սեպերակ Քրոնիկոնին, անո՞վ որ Խոր. գիտէ այս գրքերը և կը գործածէ» (էջ 4բ. ծնթ: 1) (12):

Իր Յառաջաբանին մէջ Խալաթեանց կը գրէ. «Ասորանից գաւ, ինձ թվում է, թէ սոյն թարգմանութեան շնորհիւ մենք կարող էինք պարզել, թէ ինչպէս է կատարուած եղել Ս. Գրքի երկրորդ կամ Յունականից հայերէն թարգմանութիւնը. այն է՝ թարգմանիչները՝ ըստ երևութիւն, կատարել են իրենց գործը՝ միշտ աչք պահելով առաջին թարգմանութեան վերայ, զգուշութեամբ պահպանելով նորանից ինչ որ համաձայն էր Յունականին, և փոփոխելով ինչ որ հակառակ էր սորան, որք թվում և յատուկ անունների ուղղագրութիւնը» (էջ Ժ): Դուրեան կը խոստովանի թէ «Այդօրինակ գրական խղճահարութեան հետք մը չկրցանք տեսնել մենք կարծեցիկ հնագոյն թարգմանութեան հետք վերջինին՝ այսինքն՝ յունարէնէն եղած Մնացորդացի թարգմանութեան հայերէն քաւերուն եւ ոճին միջև» (էջ 519): Յիբրաի երկու հայ թարգ-

մանութեանց խնամքով բաղդաստութիւնը կը ցուցնէ որ իրարմէ բոլորովին անկախ թարգմանութիւններ են ատենք, և ոչ մէկ հիմ կ'ընձային Խալաթեանցի վերագրեալ կարծիքին:

Մնացորդաց գրքերուն մէջ կը գտնուին երկու հատուածներ որոնք միեկնոյն են երկու թարգմանութեանց մէջ: Առաջինն է Ա. Մնաց. ԻԶ. 8 - ԻԷ. 13, և երկրորդը Բ. Մնաց. ԼԵ. 26 - ԼԶ. 23:

ՆՈՅՆ Առաջին հատուածի մասին ՀԱՏՈՒԱԾՆԵՐ Խալաթեանց կը գրէ. «Ընդհակառակը՝ արժանի են ուշադրութեան երկու գլուխ երկու օրինակներուսն ևս (Ա. Մնաց. ԳԼ. ԻԶ. համ. 12-32, ԻԷ. համ. 1-15), որից երեւում է, թէ Յօթնասնից հայ թարգմանութիւնը կատարուած պէտք է լինի մի այլ՝ հնագոյն, գուցէ Ասորերէնից արած թարգմանութեան վերայ և նորան հետեւելով» (էջ Ե):

Նախ ըսենք որ Խալաթեանցի նշանակած համարները պէտք է ուղղել մեր վերեւ գրած կերպով (ԻԶ. 8 - ԻԷ. 13): Երկրորդ, այս հատուածը կը պատկանի նորագիւտ թարգմանութեան, որմէ պզտիկ փոփոխութիւններով անցած է Յօթնասնիցէն թարգմանուած միւս օրինակին: Ապացուցանելու համար այս իրողութիւնը, կրնանք յիշել այն բառերը և ձևերը որոնք յատուկ են նորագիւտ թարգմանչին, իր կողմէ գործածուած են յաճախ, բայց սովորական օրինակին մէջ կը տեսնուին միայն վերօրիշեալ եկամուտ հատուածին մէջ: Այդ բաներն են, գործածուածին կարգով.

Եաբարաւոր (ԻԶ. 12) որ գործածուած է նաև Ա. Մնաց. Թ. 33, ԻԳ. 6, ԻԵ. 8, ԻԸ. 13, 21, Բ. Մնաց. ԻԳ. 8, և ԼԱ. 2 համարներու մէջ: Կայ նաև Եաբարաւորութիւն, Բ. Մնաց. Ե. 11:

Ազգասոմ (ԻԶ. 13, 21, 31, ԻԷ. 1), կը գտնուի նոյնպէս Ա. Մնաց. ԺԵ. 12, ԻԳ. 6, 30, 31, ԻԹ. 6, և Բ. Մնաց. Ա. 2 համարներուն մէջ:

Դարապան (ԻԶ. 19), կիրարկուած է նմանպէս Ա. Մնաց. Թ. 17, 18, 21, 22, 24, ԺԶ. 38, Բ. Մնաց. Ը. 14, ԻԳ. 19, և ԼԳ. 13 տուներուն մէջ:

Շաւուղ (ԻԶ. 28), որ յաճախ գործածուած է, տես գոր. օր. Ա. Մնաց. Ժ. 2,

(11) «Յայտնութիւն Յովհաննու». Լանդ. Ամսօրեայ, 1906:  
 (12) Այս առթիւ Զ. Յ. Տ. կը ծանուցանէ նուեւ թէ «Մնացորդաց գրք յատուկ ուսումնասիրութիւն փր՝ ծաղօթ չէ մեզի: Մեր հաւարած աստղովն ալ՝ պարագայից բերմամբ՝ մնաց զայով անմշակ» (անկ):

4, 5, եւ այլն<sup>(13)</sup>։ սովորական օրինակին մնացել մասերուն մէջ մըշտ — աւելի քան քսան անգամ — կը կարգացուի Սաւուզ։ Ասիականութիւն (ԻՋ. 30), նորագիւտը այլուր ունի ոստիկան (Ի. Մնաց. ԼԳ. 17), մինչ միւսը կ'ըսէ զվերակացուս։

Արճունի (Ա. Մնաց. ԻՋ. 30, 32, ԻԷ. 1), ասոնց մէկուն գիմաց (ԻՋ. 32) նորագիւտի բնագրին մէջ կը կարգացուի բարձրաձայն, զոր պէտք է ուզուի և կարգաւ աւրջունի, ինչպէս ունի արդէն էլ միամանի օրինակն ալ<sup>(14)</sup>։ Արճունի ձեւը յաճախ կիրարկուած է նորագիւտին մէջ. տես զոր օր. Ա. Մնաց. ԻԸ. 1, Բ. Մնաց. ԺԹ. 11։

Մասն բաժնի (ԻԷ. 8-13)։ ընկալեալ բնագիրը հոս միայն ունի այս բացատրութիւնը, և յաջորդ 14 համարին մէջ արդէն կայ ասոր փոխարէն ճի զատուցեալսն առաւելինը, որ իրեն սեպհական է, ինչպէս կը տեսնուի զոր օր. ԻՋ. 1 համարին սկիզբը, մինչդեռ նորագիւտը կը շարունակէ կրկնել ճճման բաժնին ձեւը։

Եան, եանց, վերջաւորութեան ձեւերը, որ նորագիւտի թարգմանչին այնքան սիրելի են, հոս կան առատօրէն, թէ և մէկ քանիչ հետագայ ընդօրինակողներու ձեռքով փոխուած է։

Այս բոլոր վկայութիւնները վճռական կերպով կը հաստատեն թէ ընկալեալ թարգմանութեան և նորագիւտին հասարակաց եւ զող այդ հատուածը նորագիւտէն անցած է միւսին մէջ, հետեւաբար այս հատուածի վրայէն թայաթեանցի հանած հետեւութիւնը իսպառ զուրկ է արժէքէ։

Գայով այս եկամուտ հատուածի փոխադրութեան պարագաններուն, միայն կըրնանք սպասին ըսել որ բուն թարգմանիչներուն ձեռքով չէ եղած այդ փոխադրութիւնը, այլ յետոյ. օրովհետեւ եթէ թարգմանիչները կատարած ըլլային առիկա, Շաւուզը պիտի փոխէին Սաւուզի ապահովա-

բար։ Այս առթիւ կրնանք յիշել նաև որ Շաւուզ ձեւը կատարածաշունչի մէջ մէկ անգամ ևս կը գտնուի, Մակարայեցոց Առաջին Գրքին մէջ (Գ. 30), և Մակարայեցոց Գրքերը, ըստ բանասէններու ընդունած տեսութեան, զուրկ մնացած են այս սրբագրութենէն զոր կատարեց Ս. Սահակ Եզնիկի հետ միասին։

Երկրորդ հասարակաց հատուածը Բ. Մնացորդաց վերջաւորութիւնն է, ԼԵ. 26-ԼՋ. 23։ Այս մասին թայաթեանցի իր Յառաջարանին մէջ գրած է. էջմիածնի պարզագրի Բ. Գրքի ԼԵ. գլխի վերջը (համ. 26-27) և ամբողջ ԼՋ. գլուխը նոյնպէս Սօթանանից թարգմանութեան հետքեր են կրուս (էջ 5)։ Իսկ բնագրի վերջաւորութեան զըրուած ուրիշ ծանօթութեամբ մըն ալ կ'ըսէ. «Անտանօր» այն է ի 25-որդ համարատունն ԼԵ. գլխոյն, աւարտին Գիրք Բ. Մնացորդաց ըստ օրինակին Ս. Երուսաղէմի. իսկ օրինակն Ս. էջմիածնի յաւելիւ ևս համարատունն երկուս (26 և 27) և ապա գլուխ մի ամբողջ՝ ԼՋ-որդ (թէ և առանց լրիւհամարոյ) թէ՛ զմին և թէ՛ զմիւսն ունելով յար և նման տպագիր օրինակաց որ ըստ եօթանասնից, ռուսի և աւելորդ վարկաք ի մէջ բերել զայն ի Մանթութիւնսն (էջ 115)։ Մեր կարծիքով լուսազոյն պիտի ըլլար չզգուշել այդ հատուածը ևս, և նոյնութեամբ դնել զայն ծանօթութեանց կարգին։

Մեր այս համառօտ ուսումնասիրութիւնը կրնանք փակել եզրակացնելով որ Մնացորդաց Գրքերու նորագիւտ հայ թարգմանութիւնը կատարուած է, ըստ բանասիրաց առ հասարակ ընդունած տեսութեան, Փեշիթոյն առաջ գործածուող ասորերէն բնագրի մը վրայէն։ Այս թարգմանութիւնը կը պատկանի սեկեղաբու կանխագոյն շրջանին, և կը ներկայացնէ հնազորում և ընտիր հայերէն մը։

ԱՆԻՆՆԵԱՍ

ՇՈՎԱԿԱՆ



(13) Ա. Մնաց. Գ. 24 համարին մէջ եղած է Շաւուզ, իսկ 2. 24 ին մէջ ալ երուսաղէմեան օրինակը փոխուեր եղեր է Քաթաւուզ, նախընթաց «նորա» բառին վերջին վանկին թիւր կրկնազրութեամբ անտարակոյս։

(14) Այս հատուածին շնորհիւ կարելի է ուրիշ փոքր սրբագրութիւններ ևս կատարել նորագիւտին մէջ. օրինակի համար, ԻՋ. 17, «եւ չորս յաւուր յնասփինն», ուղղելու է «եւ զորս չորս յաւուր յնասփինն»։